

Ձի մանգաղին կորին ինք բախտը չունենք,
 Որ այն ազուտը բայց բըշնամի ցորենից
 Ինք ալ մանուսան ռիսով ըլլար գործակից.
 Հընձընեցան, ձեռուեցան ալ,
 Հասկըն այն ատոր ոսկեփայլ,
 Ճրգմընեցան ալիւր եղան
 Ու ամբարները լեցուեցան : —
 Ուրախութիւն կընձնիին շատ չբըրշեց.
 Իր պատիժն ալ շատ չբապանեց :
 Տեսաւ դարձեալ եկեր մըշակն յանդատան
 Յորենին հունտ բերեր կըներ վարուցան :
 Նորարողըն նորէն անոնք ծըլեցին .
 Իսկ մեր կընձնիին՝
 Գարձեալ մընաց սեւերես .
 Մինչեւ օր մ'ալ տապալին տակն ուժգնապէս
 Ընկաւ գետին փրօուեցաւ,
 Ու փրօան մէջ նետուեցաւ,
 Որ ցորենէ
 Պատրաստուած խմորն յագնիւ հաց եփէ.
 Հացն իշխանաց սեղանն ելաւ.
 Կընձնին մոխիր դարձաւ ու դուրս բափուեցաւ :

Նախանձէն վատ բան չըկայ.
 Ով ընկերոջ ձախորդութեանը վըրայ
 Կուրախանայ,
 Թող կընձնիին օրինակէն ուսանի՝
 Որ ինքն է չոր կամ անպիտան աւելի :
 Թըշնամիդ այսօր կիցնայ
 Բայց վաղն անով գուցէ եւ եւս բարձր ելլայ .
 Իսկ դուս արդեօք որ իցնա՝
 Գու մոխիրէն աւելի բան մը կըլլանս :

ԲԹԱՒՈՏ ՈՒ ՆԻԱՒՈՏ.

Բրախտը քաշողներուն ու ծախս խնդիրներուն դեմ շատ բաներ գրուած են թէ քարոյախօսաց եւ թէ բժշկաց գրուածքներուն մէջ, ու շատ իսկ ապացուցած թէ ինչպէս առողջութեան ու մաքրութեան դեմ գէշ ու գգուելի սովորութիւններ են ասոնք: Ծուխին արդէն հոտը, ու քաշողին խօսակցութեան մէջ բերենէ հանած անտանելի շունչը՝ բաւական է անդրադարձունելն ու եւ իցէ մաքրասէր մը թէ ինչ գգուելի մանաւանդ թէ զգուելի սովորութիւն է ձխախտ քաշելը. բողոքնք բերած ու պատճառած հիւանդութիւններն ու ծախքը : Իսկ քրքախտը՝ որ ձխախտին պէս բժշկական կարծեցեալ բերեւօգտի մը համեմատ ամենամանր անտեղութիւններ ալ ունի, բարեբաղդաբար նորելուկէն (mode) ինկեր, ու միայն ձեռքերուն եւ ուսումնականաց ոմանց քովն է մնացեր: Ծեղերուն խօսք չկայ ըսելիք, իսկ ետքիներուն՝ աչիքն ուսումնականաց՝ որովհետեւ հարկաւ կենրադրուի թէ որքա՞նի ազան պիտի բլլան իրենց ժամանակին, նետեալ հաշիւը դնենք, որ բաւական է կարծեմ զիրենք եւ կեցունեցու կամ գգուշացընելու քրախտ քաշելու աղտոտ ու վնասակար սովորութենէն:

Ամեն կատարեալ քրախտ քաշող, կըսէ Էպիշտայն գերմանացին, միջին հաշուով՝ տասը վարկեանը մէյմը կըբաշէ: Ամեն մէկ լաւ քաշելը՝ քիչ սրբելու արարողութեանցն հետ մէկտեղ հարկաւ վայրկեանն ու կես մը կ'առնանք: Թէ որ կարգաւորեալ քաշողի մը 16 ժամ օր տանք՝ ամեն մէկ տասը վայրկեանի վրայ մէկ ու կես վայրկեան դնելով՝ 16 ժամուան մէջ 2 ժամ ու 24 վայրկեան կըլլայ: Իսկ տասը օրը մէյմը՝ ամբողջ մէկ օր մը: Տասը օրը մէյմը օր մը դնենք՝ տարուան մէջ 56 օր ու կես կունենանք քրախտի համար: Այս հաշուով՝ ենթադրելով հիմա որ մեր քրաքայծը քառասուն տարի ամբողջ այս սովորութեանս գերի եղած ըլլայ, կենացը չորս տարին անցուցած կըլլայ միայն քիչը լեցընելով եւ պարպելով:

Հապա ինչ ըսենք քրախտի, տուփի, քաշկիմակի ու լուացքի համար բրած քառասուն տարուան ընդունայն ծախքը : Որով յայտնի կտեսնուի՝ որ թէ ժամանակի եւ թէ քսակի կղպշի քրախտը, թէ որ քիչ չղպշի ալ :

Ո՛՛ Հ ՅԻՇԵՅՅԻՔ ԶՀԱՅԱՍՏԱՆ.

Յորժամ յագգային համախումբք ի տօն
 Սիրաք առ սիրտ հըպեաւ, յաղօբս, յիղձ եւ ձօն,
 Ոգիքդ ի հըրճուանս եւ ի սեր եռան,
 Ո՞հ, յիշեցէք ըզՀայաստան :

Յորժամ սըգաւոր կարկամին շըբբունք,
 Կամ գետայորդոր պաղպաշին աշկունք,
 Յորժամ սիրտ լըքեալ հեծեձէ անձայն՝
 Ո՞հ, յիշեցէք ըզՀայաստան :

Յորժամ ըզնորեկ ծիծուան լըսէք հիկ՝
 Պանդըխտին անոյշ քան բնաւ դայլայլիկ-
 Եւ գարնան ի սփիւռ աւետիք զընան՝
 Ո՞հ, յիշեցէք ըզՀայաստան :

Յորժամ ըմպէք ջուր՝ որ ոչ հայ յերկնից,
 Եւ ոչ յերասխայ զըլեալ սառն յուղից,
 Կամ ոչ բըլեալ սուրբ յաղբերց Իննակնեան,
 Ո՞հ, յիշեցէք ըզՀայաստան :

OH RAPPELEZ-VOUS L'ARMÉNIE.

Quand rassemblés pour vos fêtes nationales [et des dons,
 Les cœurs touchant les cœurs, au milieu des prières, des vœux]
 Quand vos âmes bouillonnent dans l'ardeur de l'amour et de la
 Oh! rappelez-vous l'Arménie! [joie.]

Quand les lèvres en deuil se serrent,
 Et que les yeux resplendissent sous des torrents de pleurs,
 Quand le cœur abattu soupire en silence,
 Oh! rappelez-vous l'Arménie!

Quand vous entendez la voix de l'hirondelle à son retour;
 Cette voix plus douce à l'exilé que tout autre chant,
 Et que partout se répand l'heureux présage du printemps,
 Oh! rappelez-vous l'Arménie!

Quand vous buvez une eau qui n'est pas tombée du ciel arménien
 Ou que n'ont pas roulée les flots cristallins de l'Araxe,
 Ou qui n'a pas jailli des saintes fontaines d'Innaghian.
 Oh! rappelez-vous l'Arménie!